

ԱՐՏԱՇԵՍ Ա.Ի

ԵՒ ԻՐ ՅԱԶՈՐԴՆԵՐՈՒ

ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ¹

Հայոց պատմութեան ու ժամանակագրութեան բազմաթիւ կնճռոտ խնդիրներէն մէկը Արտաշէսեան թագաւորութեան առաջին թագաւորներու գահատարիներու եւ գործունէութեան ճշգրտումն է²: Այնքան քիչ են տեղեկութիւնները Արտաշէս Ա.ի մահէն (Ք.Ա. 160) մինչեւ Տիգրան Մեծի դահ բարձրացումը (Ք.Ա. 95) երկարող ժամանակաշրջանին մասին, որ ուսումնասիրողները չեն յաջողած միահամուռ կարծիք մը ձեւակերպել պատմական դէպեքուն մասին:

Արտաշէս Ա.ի թագաւորութեան սկզբնաւորումը կը տարուբերի Ք.Ա. 190ի եւ 188ի միջեւ, ինչ որ կախում ունի Մազնեսիոյ ճակատամարտի եւ Ապամէայի դաշնագրի թուագրութեան ու գնահատութեան հարցէն: Անոր տեւողութիւնը բաւական մօտիկ է Մովսէս Խորենացիի Արտաշէս «Ա.»ի 25 տարուան դահա-

1. Այս յօդուածին նախնական տարբերակը տե՛ս ՄՍՏԲՀՈՍԵԱՆ ՎԱՐԴԱՆ, Սուաշին Արտաշէսեանները. ժամանակագրական դիտողութիւններ, «Սիոն», Ապրիլ-Մայիս-Յունիս 1995, 176-181:
2. Հաս Լեւոն Շահինեանի, Արտաշէս Ա. նոր հարատութիւն մը չէ հիմնած, քանի որ հին աղբիւները որեւէ տեղեկութիւն չունին (ՇԱՀԻՆԵԱՆ Լ., Հայաստանը եւ առաջին Արշակունիները, Երեւան, 1993, 246-247): Իր արամէատառ արձանագրութիւններով, արքան ինքը կը յիշէ որպէս «Երուանդական», հաւանաբար՝ մօր կողմէ (Հայ ժողովրդի պատմութեան քրեստոմատիա, հատոր Ա., Երեւան, 1981, 205-207): Սակայն, Երուանդ Դ.ի դահընկեցութիւնը եւ Արտաշէսի իշխանութեան գլուխ անցնիլը արդէն ցոյց կու տան որ տարբեր ընտանիքներու (թէկուզ եւ ազգական) մասին է խօսքը: Այն կարծիքը, թէ Արտաշէս Ա. «գուտ թիւրիմացաբար» Երուանդեան կը համարուի (ՇԱՀԻՆԵԱՆ, նշ. աշխ., 345), բաւարար հիմք չունի: Արամէատառ սահմանաքարերը կարելի չէ վերագրել Արտաշէս «Բ.»ին,

կալութեան շրջանին³: Այսուամենայնիւ, կարելի է Արտաշէս «Բ.»ի 41 տարրուան գահակալութիւնը օգտագործել⁴. արդարեւ, երուանդ Դ.ի գահընկեցութենէն (Ք.Ա. 201)⁵ հաշուելով կը ստանանք Ք.Ա. 160, թէեւ ճիշտ է, որ Ք.Ա. 201-190ին Արտաշէս թագաւոր եղած չէ, այլ՝ Մեծ Հայքի սելեւկեան կառավարիչ:

Արտաշէս Ա.ի մահուան թուականը աւանդաբար կը համարուի Ք.Ա. 160, որուն հիմք կը ծառայէ Մարաստանի սելեւկեան կառավարիչ Տիմարքոսի ապստամբութիւնը նոյն թուականին, որ ըստ Դիոդորոս Սիկիլիացիի վկայութեան, տեղի ունեցած է հայ թագաւորին օժանդակութեամբ. «Տիմարքոսը, որոշուած այս որոշումից, Մեղիայում կազմակերպեց նշանակալից բանակ. միաժամանակ Դեմետրիոսի դէմ զաշինք հաստատեց Հա-

քանի որ վերջինիս հօր անունը Սանատրուկ էր եւ ո՛չ՝ Զարեհ: Մնաց որ, սահմանաքարերու արամէսական տառերու ոճը անստորիական է, իսկ Գառնիի Ք.Ե. Բ. դարու կարծ արձանագրութեան մը տառաձեւերը՝ հիւսիս-միջազեռեան (RUSSELL JAMES R., *On the Origins and Invention of the Armenian Script*, Le Muséon, 3-4, 1994, 319): Անասոլիական ազդեցութիւնը աւելի տրամաբանական է Քրիստոսի ծնունդին առաջ, քան յետոյ: Սանատրուկի բռւն անունը Զարեհ դարձնելու փաստարկները եւ սահմանաքարերը Ք.Ե. Ա.-Բ. դար տանելու փորձը (ԾԱՀԻՆՅԵՍՆ, նշ. աշխ., 363-364) համոզիչ չեն:

3. ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ, Հայոց պատմութիւն, աշխարհաբար թարգմանութիւն Ստ. Մալխասեանցի, Երեւան, 1981, 160. հմտ. HEWSSEN R., *Moses of Khoren As a Historical Source*, Armenian Review, Summer 1986, 55: Այս նշումը չի խանգարեր Արտաշէս «Ա.»ի նոյնացումին՝ Հայաստանի սատրապ եւ ապա Աքեմենեան հարստութեան վերջին թագաւոր Դարեհ Գ. Կողոմանոսի հետ (տե՛ս ՕՀԱՆՅԵՍՆ Մ., «Մար Արասեան աղրիւրի ծագումը եւ Սովու Խորենացու "Հայոց պատմութիւն"ը», Պատմա-քանանակականդէս, 1-2, 1996, 303-305):
4. ԽՈՐԵՆԱՑԻ, նշ. աշխ., 205:
5. Հայ ժողովրդի պատմութիւն, հատոր Ա., Երեւան, 1971, 521: Շահինեան փորձած է ժխտել Երուանդ Դ.ի անմիջական նախորդ ըլլալը, այն հիմնաւորումով, թէ «վերջին իշխողն էր Օրոնտէս» միտքը կը վերաբերի, թերեւս, Ք.Ա. Դ. դարու վերջերու Հայաստանի սատրապ Օրոնտէսին ԾԱՀԻՆՅԵՍՆ, նշ. աշխ., 36-37): Սակայն, այս գաղափարը կը բռնանայ Ստրաբոնի համապատասխան քաղուածքին վրայ.՝ «Արմենիային տիրել են պարսիկները եւ մակեդոնացիները, այնուհետեւ նրանք, ովքեր նուածել էին Ասորիրքը եւ Սեղիան: Վերջին իշխողն էր եօթլ պարսիկներից մէկի՝ Հիւղարնէսի շառաւիդ Օրոնտէսը: Այնուհետեւ (Երկիրը) բաժանուեց Երկու մասի՝ հոռմէացիների դէմ պատերազմած Անտիոքոս Մեծի ստրատեգուների՝ Արտաքիսաի եւ Զարիառլիսի կողմից» (Հայ ժողովրդի պատմութեան Քրիստոնմատիա, 221): Հուկ կ'ըսուի, թէ բաժանումն առաջ վերջին իշխողն էր Օրոնտէսը: Խոկ բաժնուող Երկիրը Մեծ Հայքն էր, ուր, ինչպէս յայտնի է Ստրաբոնէն, Ծոփի թագաւոր Զարեհն բաժին ինկած տարածքը աւելի մեծ էր, քան Ծոփքը:

յաստանի թագաւոր Արտաքսիասի հետ»⁶: Այս դէպքը Արտաշէսի թագաւորութեան վերջին ծանօթ դրուագն է, թէեւ պէտք չէ մոռնալ, որ Ք.Ա. 160 թուականը «(...) ի Հարկէ, պայմանական տարեթիւ է: Արտաշէսը կարող է դրանից յետոյ եւս մի շարք տարիներ թագաւորած լինել»⁷:

Արտաշէսի մահէն ետք մինչեւ Տիգրան Մեծի գահակալութիւնը, Հայաստան զրեթէ կ'անհետանայ սկզբնաղբիւրներէն: Ընդամէնը ծանօթ են հետեւեալ իրողութիւնները.

ա) Խորենացիի համաձայն, Արտաշէս «Բ.»ին յաջորդած է անզաւակ Արտաւազդ «Բ.»ը, շատ կարճ ժամանակով, որմէ ետք գահ բարձրացած են իր եղբայրները՝ Տիգրան (21 տարի) եւ Տիգրան Վերջին (42 տարի)⁸:

բ) Պարթեւներու Միհրդատ թագաւորը հայոց թագաւոր Արտաւազդի դէմ կոռւած է (Յուստինոս):

գ) Հաստ Ապահանոսի, Տիգրան Մեծի հօր անունը նոյնպէս Տիգրան է¹⁰:

դ) Պոմպէոս Տրոգոս կը գրէ, թէ Ք.Ա. 93 թուականին «Արմենիայի թագաւորն էր Տիգրանը, որը պատանդ էր տրուել վաղուց պարթեւներին եւ քիչ առաջ յետ էր ուղարկուել իր Հայրենի թագաւորութիւնը»¹¹: Սակայն բնագիրը թոյլ չի տար պնդել, որ Տիգրան գահը գրաւած չէ իր վերադարձէն անմիջապէս ետք¹². Հաղորդումը 93 թուականին կը վերաբերի, այսինքն, «քիչ առաջ»ը 95ի մասին կը խօսի:

«Այս բեկորներէն հետեւեալ կառոյցը ստեղծուած է.

6. Հայ ժողովրդի պատմութեան բրևստոմատիա, 180:
7. Հայ ժողովրդի պատմութիւն, նշ. աշխ., 551. Հմատ. DEDEYAN G. (ed.), *Histoire des Arméniens*, Toulouse, 1982, 95.
8. ԽՈՐԵՆԱՑԻ, նշ. աշխ., 205, 207, 209:
9. Հայ ժողովրդի պատմութեան բրևստոմատիա, 220: Հմատ. ՄԱՆԱՆԴԵԱՆ Յ., Երկիր, Ա. Հատոր, Երեւան, 1977, 137: Մերժելով Արտաշէս Ա. - Տիգրան Բ. ընտանեկան կապը ըստ Ստրաբոնի եւ առաջնորդ համարելով գահաժառանդ չունեցող, Շահներան (նշ. աշխ., 379) անտեսած է Յուստինոսի յիշած Արտաւազդ թագաւորի գոյութիւնը:
10. Հայ ժողովրդի պատմութեան բրևստոմատիա, 256: Զարեհ Պտուկեան ակնյատորէն սխալած է, Տիգրան Ա.ի մասին գրելով, թէ «Manantian, quoting Appian, states that this Tigranes was related by Artaxias, and that he strongly opposed the Parthians and defeated them» (BEDOUKIAN PAUL Z., *Coinage of the Artaxiads of Armenia*, London, 1978, 9): Մանանդեանի նշումը կը վերաբերի ո՛չ Ապահանոսին, այլ՝ Ստրաբոնին, որուն անդրադարձ Տիգրան Բ.ի մասին է (Հմատ. ՄԱՆԱՆԴԵԱՆ, նշ. աշխ., 138):
11. Նոյն տեղը, 223:
12. Հմատ. ԷԼԶԻՔԵԿԵԱՆ Ժ., Հայաստան եւ Սելեկեանութերը, Երեւան, 1979, 78:

ա) Արտաշէս Ա.ի եւ Տիգրան Բ.ի միջեւ մտած են Արտաւազդ Ա.ն ու Տիգրան Ա.ը:

բ) Տիգրան Ա.ի թագաւորութիւնը համարուած է 21 տարի, ըստ Խորենացիի «Տիրան»ին, եւ ճշտուած՝ Ք.Ա. 116-95:

գ) Ք.Ա. 160-116 ժամանակամիջոցը լեցուցած է Արտաւազդ Ա., թէեւ նման երկարաշունչ թագաւորութիւն հաւաստող որեւէ ապացոյց չկայ:

Հաշուի առնելով, որ Միհրդատ Բ.ի օրով (Ք.Ա. 123-88) պարթեւները կարողացած էին վերջնականապէս նուաճել Միջագետքը եւ Աստրպատականը, ակադ. Յակոբ Մանանդեանը ենթադրած է, որ Արտաւազդի դէմ արշաւը տեղի ունեցած է Հայաստանի դրացի երկիրներու գրաւումէն ետք¹³: Իր կարգին, Ռուբէն Մանասէրեան Ք.Ա. 115-110ին վերագրած է Հայ-պարթեւական պատերազմը եւ Տիգրանի յանձնումը իբրև պատանդ¹⁴: Նոյն հեղինակը աւելի որոշ թուական մը տուած է «Հայկական Հանրագիտարան»ին մէջ «Մ.թ. ա. մօտ 112-111ին Պարթեւաստանի ներխուժման դէմ Հայաստանի անյաջող պայքարից յետոյ գահաժառանգ Տիգրան Բ. տրուել է պատանդ»¹⁵: Թուագրումը, թէեւ կը բխի Միհրդատ Բ.ի ժամանակի ուազմա-քաղաքական իրադրութեան առարկայական վերլուծումէն, բոլորովին անյարիր է սկզբնաղբիւրին տուեալներուն. Յուստինոս յստակ կ'ըսէ, թէ Միհրդատ «ad postremum»¹⁶ («ի վերջոյ») կուռած է Արտաւազդի դէմ: Այսինքն, անկարելի է որ այդ կոփւը տեղի ունեցած ըլլայ Միհրդատ Բ.ի թագաւորութեան վերջաւորութեան:

Բացառուած չէ, որ յիշեալ թուականին Հայ-պարթեւական երկրորդ ընդհարում մը տեղի ունեցած ըլլայ, որուն կարելի է վերագրել Ստրաբոնի խօսքը, թէ «թէեւ յարձակումներ յաճախ տեղի ունեցան, սակայն երկրին ուժով չնուածուեց»¹⁷, եւ անոր հետեւանքը նկատել Տիգրանի պատանդ յանձնումը¹⁸: Տիգրան՝ 25ամեայ, արդէն բաւարար տարիք ունէր Աղձնիքի կառավարիչ դառնալու¹⁹ եւ իր հօրեղբօր Զարեհի աղջկան՝ Զարուհիի հետ ամուսնանալու²⁰:

13. ՄԱՆԱՆԴԵԱՆ, նշ. աշխ., 137:

14. Մանասէրեան Ռ. Տիգրան Մեծ. Հայաստանի պայքարը Հռոմի եւ Պարթեւաստանի դէմ (մ.թ.ա. 94-86), Երեւան, 1987, 28:

15. ՄԱՆԱՆԴԵԱՆ Ռ., «Տիգրան Բ.», Հայկական Սով. Հանրագիտարան, հու. 11, Երեւան, 1985, 697:

16. Հմմտ. ԷԼԶԻԹԿԵՍԱՆ, նշ. աշխ., 73:

17. ՄԱՆԱՆԴԵԱՆ, նշ. աշխ., 138:

18. Հայ ժողովրդի պատմութիւն, նշ. աշխ., 556:

19. ԷԼԶԻԹԿԵՍԱՆ, նշ. աշխ., 78-79:

20. ՍԱՐԳՍԵԱՆ Գ., «Ուշ-քարելունեան սեպագրական ժամանակագրութեան

Սակայն, հայ-պարթեւական առաջին պատերազմը, ինչպէս ցոյց տուած է ժամամբէն էլշիբէկեանը, տեղի ունեցած է Ք.Ա. 140ին Արտաւազդ Ա.ի եւ Միհրդատ Ա.ի միջեւ (171-138)²¹: Անտրամաբանական է, որ ապագայ Տիգրան Մեծը՝ նորածին, այս պատերազմին հետեւանքով պատանդ տարուած եւ 45 տարի մնացած ըլլայ պարթեւական արքունիքը:

Յուստինոսի պատումը չի յայտներ յիշեալ պատերազմին ել-քը: Ստրաբոն կ'ըսէ, թէ այդ ժամանակ «պարթեւները տիրեցին մեղացիների եւ բարելոնացիների երկրներին, բայց ո՛չ Արմենիային»²²: Նոյնիսկ կրնայ պատահիլ, որ պատերազմը հայերու յաղթանակով վերջացած ըլլայ, ըստ Ստրաբոնի այլ մեկնաբանութեան մը²³:

Մանասէրեանի յիշեալ թուազրումը իր արդարացումը ունի: Ան կ'ըսէ, թէ Տիգրան Բ. Արտաւազդ Ա.ի «զարմիկն էր, նրան նախորդած Տիգրան I թագաւորի որդին»²⁴: Իր կարգին, ակադ. Գագիկ Սարգսեան՝ Արտաշէսեան հարստութեան տոհմածառի վերականգնումի իր նորագոյն փորձին մէջ, իբրեւ Արտաշէսի որդիներ յիշած է Տիգրան Ա. (160-?), Արտաւազդ Ա. (?-95), Զարեհ, Վրոյր եւ Մաժան²⁵: Այս վերջին կէտին շուրջ կ'արժէ վերյիշել, որ Արտաշէս «Բ.» կին զաւակներ ալ ունեցած է (հմտ. Խորենացի Բ. գիրքի 61րդ գլուխի խորագիրը). «Արտաւազդի թագաւորելը, իր եղբայրներին ու քոյրերին հալածելը եւ նրա մահը՝ այլաբանութեամբ հանդերձ»²⁶: Թէեւ այս տեղեկութիւնը կասկածի ենթարկուած է²⁷, պէտք չէ մոռնալ, որ Արտաշէս «Ա.» Արտաշամա անունով դուստր մը ունէր²⁸:

- մէկ վկայութիւնը Տիգրան Բ.ի ժամանակի Հայաստանի մասին» (ռուսե-րէն), Պատմա-բանասիրական հանդէս, 2, 1991, 53:
 21. Էլջիթէկնեան, նշ. աշխ., 72-76:
 22. ՄԱՆԱՆԴԵԱՆ, նշ. աշխ., 138:
 23. KEROUZIAN YESSAI O., *Arménia e Roma relações políticas nos anos de 190-A.C. - 387-DC.*, São Paulo, 1977, 18.
 24. ՄԱՆԱՆԴԵԱՆ, նշ. աշխ., 28:
 25. ՍԱՐԳՍԵԱՆ, նշ. աշխ., 51:
 26. ԽՈՐԵՆԱՑԻ, նշ. աշխ., 205:
 27. Հ.Մ. ՀԵՎԵՆ. HEWSEN R., op. cit., 53.
 28. ԽՈՐԵՆԱՑԻ, 159: Թոմարն սիսալմամբ կը թարգմանէ «քոյր»՝ Արտաշամանունով (Moses Khorenatsi, *History of the Armenians*, trans. Robert Thomson, Cambridge-London, 1980, 147): Զի բացառուիր որ, Արտաշէս «Ա.» Դարեհ Գ. Կողոմանու նոյնացումը ընդունելով, խօսքը վերաբերի վերջինիս դստերը. պարսից թագաւորը երկու աղջիկ ունէր, որոնցմէ մէկը՝ Ստատէյրա, 324ին ամուսնացած է Մեծն Աղեքսանդրի հետ, իսկ միւսը՝ մակեդոնացի աշխարհակալի գօրավար Հեփեստիոնի հետ (BENGTSON

Ի՞նչ հիմամբ Մանասէրեան եւ Սարգսեան կ'ենթաղրեն, որ Արտաւազդ Արտաշէսի երկրորդ զաւակն էր: Զենք կրնար որեւէ բան ըսել, քանի որ անոնք որեւէ ապացոյց չեն բերեր: Արդեօք նկատի ունեցած են Արտաշէս «Ա.»- Տիգրան միջին-Արտաւազդ «Ա.» խորենացիական յաջորդականութի՞ւնը: Սակայն, առաջին Արտաշէսեանները սովորաբար կը նոյնացուին Արտաշէս «Բ.»- (Արտաւազդ)-Տիգրան-Տիգրան Վերջին քառեակին:

Հ. Սէյրեկ աւելի ծայրայեղ ենթաղրութիւն մը տուած է, որուն ապացուցումը շատ խնդրական է. ան կ'ենթաղրէ, որ Տիգրան Ա. կրնայ Արտաշէս Ա.ի որդին եւ Արտաւազդ Ա.ի ու Տիգրան Բ.ի հայրը եղած ըլլալ²⁹: Սէյրիկին հետեւելով, էոնստ Պիքերման Արտաշէսեան ցուցակը այսպէս կը սկսի.

Artaxias, son of Zariadris c. 189-c. 164

Tigranes I ?

Artavasdes died c. 95

Tigranes II (the Great) c. 95-55³⁰

Եթէ Տիգրան Ա. իր հօր անմիջական յաջորդը եղած ըլլար, բնականաբար իր որդին պիտի յաջորդէր զինքը եւ ո՛չ եղբայրը: Արդեօք կ'ենթաղրուի, վերամեկնելով Խորենացին, որ Արտաւազդ կրնար գահը յափշտակած ըլլալ իր անչափահաս եղբօրորդիէ՞ն:

Արտաւազդ-Միհրդատ պատերազմի թուագրումը Ք.Ա. 140-ին կը նուազեցնէ Արտաւազդ Ա.-Տիգրան Ա. փոխատեղումի կարելիովթիւնը, եթէ անշուշտ չըրջուին անոնց թագաւորութեան ժամանակամիջոցները (Տիգրան Ա.՝ 160-140, Արտաւազդ Ա.՝ 140-95): Սակայն, այս վերջին շրջումը Ք.Ա. 140ին վրայ կը կեղրոնացնէ Տիգրան Բ.ի ծնունդը -որ բացարձակ թուագրում է-, Տիգրան Ա.ի մահը, Արտաւազդ Ա.ի գահակալումը եւ հայպարթեւական պատերազմը, ինչ որ զուգաղիպութիւններու չափազնց արուեստական շղթայ մըն է եւ այդ իսկ պատճառով՝ թոյլ:

Որոշ հեղինակներ Արտաւազդ Ա.ի եւ Տիգրան Ա.ի գահատարիներու սահմանագիծ նկատած են Ք.Ա. 123 թուականը: Այսպէս, Ռոպըթ Հիւսն այդ թուականին աւարտած կը համարէ

HERMANN, ‘Alejandro y la conquista de Persia (336-323 A.C.)’, en BENGSTON H. (ed.), *Griegos y persas. El mundo mediterráneo en la Edad Antigua*, vol. I, México, 1984, 297).

29. Հմայտ. WILKINSON R. D., *Introduction to the History of Pre-Christian Armenia*, Cambridge, 1983, 28.

30. BICKERMAN E. J., *Chronology of the Ancient World*, Ithaca, 1989, 135.

Արտաւազդի թագաւորութիւնը³¹: Իր կարգին, Ռընէ կրուսէ հոն սկիզբ տուած է անոր՝ «Արտաւազդ Բ.» տարօրինակ կոչումով. Արտաւազդը վերածած է Տիգրան Բ.ի անմիջական նախորդի, վերջինիս հօր մասին լոռութիւն պահելով³²: Վերջապէս, Պետրոս Յովհաննիսեան պահպանած է աւանդական կարգը՝ Տիգրան Ա.ը որպէս Արտաշէս Ա.ի որդի եւ Արտաւազդ Ա.ի կրտսեր եղբայր, թագաւորեցնելով զայն Ք.Ա. 123ին³³: Դժուար է որեւէ հիմնաւորում գտնել այդ թուականին համար, բացի անկէ, որ կը զուգադիպի պարթեւ Միհրդատ Բ.ի թագաւորութեան սկզբնաւորումին: Ք.Ա. 130 թուականը հիմնազորկ է³⁴:

Կ'արմէ վերաքննել Խորենացիի զոյդ շարքերը (փակագիծերու մէջ՝ տեւողութիւնը).

ա) Արտաշէս «Ա.» (25) – Տիգրան Միջին (33) – Արտաւազդ «Ա.» (կարճատեւ)

բ) Արտաշէս «Բ.» (41) – Արտաւազդ «Բ.» – Տիրան (21) – Տիգրան Վերջին (42):

Առաջինը պատմականօրէն կը թուագրուի Ք.Ա. երկրորդ եւ առաջին դարերուն, իսկ երկրորդը՝ Ք.Ե. երկրորդ դարուն: Արտաշէս «Ա.»ի թագաւորութեան դէպքերը կը համապատասխանեն Տիգրան Մեծին կամ Միհրդատ Եւպատորին, թէեւ աւելի հաւանական է ամբողջութիւնը վերագրել Դարեհ Գ. Կողոմանոսի՝ Աքեմենեան Հայաստանի վերջին սատրապին³⁵: Ընդհանուր գիծերով, Տիգրան Միջինի եւ Արտաւազդ «Ա.»ի մասին գրուածը կրնայ/վերագրուիլ Տիգրան Մեծին եւ Արտաւազդ Բ.ին: Ինչ կը վերաբերի Արտաշէս «Բ.»ին, բացառելով Հոռմի կայսրու ժամանակակից դէպքերը, մնացեալը կրնայ Արտաշէս Ա.ի հետ կապուիլ: Ի. Հիւան կ'ենթագրէ, որ Արտաւազդ-Տիրան-Տիգրան Վերջին եռեակը կը նոյնանայ Ք.Ե. Բ. դարու Աշխաղարշ Ա. Սոհեմոս թագաւորներուն³⁶, ինչ որ, փաստական տեսակէտէ, հաւանական է:

31. HEWSEN, *op. cit.*, 53. Տե՛ս նաև MOISE DE KHORENE, *Histoire de l'Arménie*, traduction par Annie et Jean-Pierre Mahé, Paris, 1993, 368: Հմմո., օրինակ BEDOUKIAN, *op. cit.*, 9 եւ ՄՈՒԾԵՂԵԱՆ Խ., Դրամական շրջանառութիւնը Հայաստանում սկզբից մինչեւ Ժ. դար 8.Ք.ի, Վեճննա, 1979, 71-72:

32. GROUSET R., *Histoire de l'Arménie*, Paris, 1947, 84.

33. Յովհաննիսեան Պ., «Տիգրան Ա.», Հայկական Սով. Հանրագիտարան, հ. 11, Երեւան, 1985, 697:

34. KEROUZIAN, *op. cit.*, 18.

35. Հմմո. ՕՀԱՆՍԵԱՆ, նշ. աշխ., 303-305:

36. HEWSEN, *op. cit.*, 55-57.

Մեր կարծիքով, յիշեալ երկու շարքերուն հետ կապուած ժամանակագրական խնդիրները ենթակայ են վերանայումի: Առաջին շարքին տարիներու գումարը 58 կու տայ, որ Տիգրան Բ.ի ու Արտաւազդ Բ.ի թագաւորութիւններու մօտաւոր տեւողութիւնն է (95-34), իսկ երկրորդը՝ 104, որ գրեթէ կը համապատասխանէ Արտաշէսի կառավարիչ նշանակումէն մինչեւ Տիգրան Բ.ի գահակալումը երկարող տարիներուն (201-95): Ուշ միջնադարեան երեք պատմիչներ՝ Սամուէլ Անեցի, Միհիթար Անեցի եւ Միհիթար Այրիվանեցի, երկու տարուան գահակալութիւն վերագրած են Արտաւազդ Բ.ին, ինչ որ ընդունուած է Գ. Սարգսեանի կողմէ³⁷. այս նոյն կարծիքին եղած են նիկողայոս Աղոնց³⁸ եւ Ստեփանոս Մալխսաեանց³⁹: Այդ երկու տարիները լիուվի կը բաւարարեն յիշեալ 106ամեայ ժամանակահատուածը:

Երկու Արտաւազդներու գահատարիքի կրճատումը կրնայ կապուիլ այն իրողութեան հետ, որ Մար Աբաս Մծուրնացի կը յիշէ միայն մէկ Արտաւազդ՝ Արտաշէսի որդի եւ յաջորդ: Վերջինս իր եղբայր Տիգրանի հետ միասին 24 տարի թագաւորած է, ըստ Սեբէսոսի Բ. գլուխի հայոց արքայացանկին⁴⁰:

Թուաբանական այս հաշիւները ենթադրել կու տան, որ Խորենացին յայտնի էր այս երեք դէպքերուն (Երուանդի գահընկեցութիւնը, Տիգրան Բ.ի գահակալումը եւ Արտաւազդ Բ.ի գերավարումը) միջեւ առկայ ժամանակային ընդհանուր միջոցը եւ աշխատած է անոնց յարմարցնել իր պատմական ու ժամանակագրական տուեալները իր պատկերացուցած ժամակարգին համաձայն: Հստ երեւոյթին, Պատմահայրը հանդիպած է Մար Աբասին յիշած Արտաշէս «Ա.»ին (25 տարի)⁴¹ ու անոր կցած է Տիգրան Մեծի ու Արտաւազդ Բ.ի մասին Ցովսէփոս Փլաւիոսէն առնուած տեղեկութիւններ⁴², ասոնցմով կազմելով իր առաջին շարքը: Ապա, անդրադառնալով Երուանդ-Արտաշէս-Տիրան-Տիգրան եւ Սանատրուկ-Արտաշէս-Արտաւազդ-Տիգրան շարքերուն, ան միախառնած է զանոնք, համադրելով Տիրան-Վաղարշի

37. ՍԱՐԳՍԵԱՆ Գ., «Տիգրան Բ.ի եւ Արտաւազդ Բ.ի գահատարիների ժամակն ըստ Խորենացու», Լրաբեր հասարակական գիտութիւնների, 12, 1987, 72:

38. Հմմատ. ՇԱՀԻՆԵԱՆ Լ., «Մովսէս Խորենացու ժամանակագրութեան մի ժամանակաշինուածին», Պատմա-բանասիրական հանդէս, 1, 1971, 150:

39. Խորենացի, նշ. աշխ., 409:

40. Պատմութիւն Սեբինոս եախսկոպոսի, աշխարհաբար թարգմանութիւն Արշակիր Մ. վրդ. Գրքունեանի, Անթիլիս, 1990, 82:

41. Նոյն:

42. Հմմատ. ՍԱՐԳՍԵԱՆ, «Տիգրան Բ.ի...» նշ. աշխ., 67-69:

Եւ Սոհեմոս-Տիգրանի հետ ու ճշգրտելով գահատարիները ըստ իր համակարգին: Թուագրութիւնը՝ յետքրիստոնէական է, բայց ժամանակագրութիւնը՝՝ նախաքրիստոնէական: Թերեւս կարելի է զայն վերականգնել հետեւեալ ձեւով:

Արտաշէս (201-160)

Արտաւազդ (160-158)

Տիրան (158-137)

Տիգրան Վերջին (137-95)

Արտաշէսի երեք յաջորդները, ըստ Խորենացիի, Արտաշէսի զաւակներ են: Բաւական յատկանշական է Տիրանի եւ Տիգրան Վերջինի ժամկէտներուն միջեւ 1:2 յարաբերութեան գոյութիւնը եւ իրենց թագաւորութիւններուն փոխադարձ նմանութիւնը («ոչ մի քաջութեան գործ չի պատմւում», «ոչ մի արութեան գործ ցոյց չտուեց»):⁴³ Ասիկա կը թուի ցոյց տալ, որ 21 տարուան ժամանակամիջոցը յարմարցուած է՝ Տիգրան Վերջինին անջատելով Տիրանը:

Եթէ մեր ենթագրութիւնները հիմնաւոր են եւ այս յարմարեցումը իսկապէս եղած է, կարելի է բացառել Ք.Ա. 201էն հաշուարկը եւ Արտաշէս «Բ.»ի 41 տարիները հաշուել Արտաշէս Ա.ի թագաւորութեան սկիզբէն (189), ինչ որ մեզ կը տանի Ք.Ա. 148 թուականը: Այս վերջինը տեսականօրէն ընդունելի է, քանի որ ցարդ որեւէ հակափաստ չկայ, ո՛չ ալ Հայաստանի թագաւորին անունը օտար աղբիւրներէ յայտնի է մեզի: Ուրեմն, կրնանք վերակազմել Ք.Ա. Բ. դարը մեկնելով Արտաշէս Ա.ի բուն թագաւորութեան տարիէն.

Արտաշէս Ա. (189-148)

Արտաւազդ Ա. (148-137)

Տիգրան Ա. (137-95)

Ընթերցողը պիտի նկատէ, որ այլ հետազոտողներու նման, մենք ալ Արտաւազդ Ա.ի գահատարիները ճշտած ենք բաց մը գոցելով, մեր պարագային՝ 11 տարուան: Սակայն, այս «բաց»ը յարաբերաբար աւելի մօտ է Պատմահօր (վերականգնուած) հաղորդումին՝ երկու տարի՝⁴⁴ աւելի տրամաբանական տարիքի մը թագաւորեցնելով Տիգրան Ա.ը (իր ծնունդը հաշուելով Ք.Ա. 185-180 թուականներուն, Արտաշէսի հիւսիսային արշաւանքներէն ետք) եւ ոչ թէ 65-70 տարեկանին, երբ արդէն 25ամեայ զա-

43. ԽՈՐԵՆԱՑԻ, նշ. աշխ., 206, 209:

44. ԱՍ.ԲԳՍԵԱՆ, «Տիգրան Բ.ի...», նշ. աշխ., 72: Լստ Շահինեանի, Արտաւազդ Բ.ի խորենացիական գահատարիները պէտք է հաշուել 10 տարի (ՇԱՀԻՆԵԱՆ, «Մնվկս Խորենացու...» նշ. աշխ., 151):

ասկ մը ունէր: Միւս կողմէ, նոյնութեամբ կը պահենք Արտաշէս Ա.ի եւ Տիգրան Ա.ի խորենացիական գահատարիները:

Մեր կարծիքով, առկայ փաստերով կարելի չէ վերաբննել Արտաշէսեան առաջին չորս թագաւորներու այսպէս կոչուած «աւանդական» յաջորդականութիւնը (Արտաշէս Ա., Արտաւազդ Ա., Տիգրան Ա., Տիգրան Բ.): Սակայն, ժամանակագրական ճշտումներ թերեւս արտօնելի են, տուեալներուն սակաւութեան եւ պայմանական բնոյթին պատճառով: Այս պարագային ալ, Մովսէս Խորենացիի տեղեկութիւնները անհրաժեշտ է նկատի առնել:

ՎԱՐԴԱՆ ՄԱՏԹԵՈՍԵԱՆ

SUMMARY

ABOUT THE CHRONOLOGY OF ARTASHES I AND HIS SUCCESSORS

VARTAN MATIOSSIAN

The chronology and the order of accession of the first Artashesians (Artaxiads) to the Armenian throne has been traditionally established as follows: Artashes I (189-ca. 160), Artavazzd (ca. 160-115), Tigran I (116/115-95), Tigran II the Great (95-55). During the last years, some historians have tried to change the order of succession between Artavazzd I and Tigran I, as well as to revise their chronology. In this study, the author has assessed the correctness of the previous King list and put forward a new conjecture about the duration of the reigns of the first three Artashesians, on the basis of the data furnished by Movses Khorenatsi: Artashes I (189-148), Artavazzd I (148-137), Tigran (137-195).